



40 φβ3.

ተዢፈጻሚያዎች

40 φρ3.

Ազգային, Քաղաքական, Բանասիրական՝ Եւ Երգիծաբանական

ՏՆՈՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՂՄԱՆԵԶԱՆ

Հասցե , Հայամիա Նորատունկեան խան

Φ. Συρή Θητι 46

22 *Emilia*, 1899

ՅՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Յ. ԱՅՎԱԶԵԱՆ.—Կաղզուանցինն հարիւրամեակին
առ.թիւ :

ՔԱՐՈՒՆ.—Վարագոյրին ետեւէն ամուսնութիւն։
ԶԵԿԻՆ.ՄԻԱՅ.՝Փեսազուն։

3. Մ. ՀԱՃԵՍՆ. — Օղիին պատմութիւնը:
ԿԱՌՎԵՏ ՓԱՓԱՉԵԼ և — լրիկը հօսք:

* * *.—Զահարի մոռնամ:

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ.—ՍԵւը ներս ճերմակը դուքս ՍԱՐԳԻՒՄ ՓԱՓԱՑԵԱՆ.—Ապրիլի 6ին մեռնելս:

ԳՐԻՉ. — ՏԵՍԱ՞Ը Է Ե՛Ր ԵՌ ԿՐ ԽԱՀՆԱ՞Ք:

Վ. Փ.—Ալապունուկը (Ելեկտրավէպ):

* * *.—Պատասխան մը Այմակ

Ծաղիկի նեռագիր

Ծաղրհանելուկ. —

442-9060-2866

ՀԱՅԵԱՆԻՑԻ ԱԿԻՆ

Կաղզուանցի Տ. Զաքարիս Պատրիարքի թոռանը
թոռը՝ Տ. Վահրամ Արքաղան Մանկունի, անցեալ
շաբաթ օրը՝ յՈքթադիւզ իր ասպնջականուած բը-
նակարանին մէջ համեստ սեղան մը տուաւ, կադ-
դուանցիին հոգեւորական ուրիշ թոռնորդիներուն՝
Տ. Մեսրոպ Ա. Արքեպիսկոպոս Սուքիասեանին և
Տ. Գրիգորիս Արքաղան Յովհաննէսեանին, որոնք
Աղքանուապոլսոյ նախկին Առաջնորդ Մեսրոպ լու-
սացեալ Արքեպիսկոպոսէն յաջորդական գծով կ'իջ-
նեն. Ելու արարդ և նահապետական սեղանը՝ տե-

սակ մը նախատօնակն ու հոգեճաշն էր Զաքարիա մեծանուն Պատրիարքի անմոռաց հարիւրամեակին և յաւերժական յիշատակին, որուն կը մասնակցէին ուրիշ համակրողներ ալ :

Այս առթիւ քանի՛ քանի՛ անդամներ յիշաւեցաւ ու շեշտուեցաւ Գէորգ. Պ. Կաթողիկոսն ալ, որ իր նախահաւուն՝ կաղզուանցին պէս ուստումնառէր և մեծադորժ Հայրապետ Հանդիսացաւ ժամանակակից տոհմային տարեգրութեանց մէջ :

Զարմանալի զուգագիպութեամբ մը լրադիր-
ներէն կ'իմանանք թէ, երբ հո՞ս Տ. Զաքարիա-
Պատրիարքի հարիւրամեակը կը կատարուի, անդին
Էջմիածնայ մէջ ալ պատրաստութիւններ կը տես-
նուին այս տարի Գէորգեան ձեմարանի քսաննեւ-
հինգամեակը տօնելու, կատարել միանգամայն
Գէորգ Դ. Կաթողիկոսի գործունէութեան յորել-
եանը։ Հոգ չէ՝, թո՞ղ կատարեն հո՞ս և հո՞ն այդ-
տեսակ անմեղ Քորելցաններ, որոնք կրթանուէր բար-
ձրաստիճանն անձնաւորութեանց նկատմամբ յաւեր-
ժական երախտագիսութեան կոթողներ են, և ո՛չ
մարդկային վառանակե սուսեաց

Զաքարիա Պատրիարք՝ իր Արմաշի Դպրե-
վանքովը և ուսումնասէր աշակերտներովը, անմեռ
պիտի ապրի, ինչպէս նաև Գէորգ Դ. Կաթողիկոս
իր համանուն ծեմարանովը և հոգեծին սաներովը:
Թողարկութան միջնորդ միսիթարութին ուրեմն իրենց հո-
գիները երկնքի մէջ:

Զաքարիան անցեալ դարուն վերջերը չէր,
որ ընթացիկ դարուս համար տաղանդաւոր աշա-
կերտներ նախապատճառտեց:

Գէորգի Դ. այս դարում վերջին քառորդին

մէջ չէ՞ր, որ յաջորդ դարուն համար՝ օժտեալ սերունդներ կազմակերպեց:

Կազմուանցին համար գրելէ առաջ, տեղը չէ, որ Դէորդ Դ.ի մի մանրավէպը յիշենք այս տեղ:

Դէորդ Դ. 1866ին երբ Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրուելով, Պողոս Եկատ, ի ներա նորաւ տունկեան Յակոբ Էֆէնտիին բնակարանին մէջ հիւրինկալուեցաւ:

Եկեղեցականութեան այդ ամէնէն բարձրագագաթնակէտը համնելէ ետքն ալ՝ Դէորդ Դ. իրեն հոգեկան հաճոյք մը համարեց, ամէնէն առաջ պաշտօնակա՞նթէ մտերմական սեղանը մը տալ ի պատիւ իր ժամանակակից գաբու-եօլաւաշիներուն Հըսւիրեց այդ սեղանին՝ օրուան Պատրիարքը, որ կազմուանցին ժոռն էր, Թագթագեան Պողոս Արքեպիսկոպոսը՝ Նոյնակէս հրաւիրեց՝ տիրացու Յովլէփ Վարդանեանը, և Եասադի հանրածանօթ Մարդարը: Սարքուած ու պատրաստուած սեղանին վրայ՝ Դէորդ կաթողիկոս առաջինքաժակը առաջարկեց Եասագքի Մարդարին կենացը համար, առարկելով թէ՝ ժամանակին իրենք ամէնքն ալ Աղդ. Պատրիարքարանի մէջ գաբու եօլաւաշիներ էին. այսինքն, Դէորդ Դ.՝ Աղաւենի վերածայնեալ Ստեփաննոս Պատրիարքի օրով՝ Վէիլ-վարդապետ էր, և որ Ազգին չնորհիւ՝ կաթողիկոսացած: Թագթագեան Պողոս Սրբազն՝ պատրիարքական-խորհրդական մըն էր այն ատեն, և որ Ազգին ընտրութեամբը պատրիարքացած: Խոկ տիրացու Յովլէփ Վարդանեանը՝ որ Պատրիարքարանի մէջ պարզ գրագիր էր, իր լեզուագիտութեան և ուսումնականութեան չնորհիւ՝ Վարդան-Փաշան:

Եասականութեան համար գագաթնական բարձրագագաթնական մասունքը ըլլալ:

Աւանք մատածելը անգամ մեղք ունի, այսպէս չէ:

Բայց մի մեղալրէք զիս, երեւակայութիւնս շատ տարօրինակ եւ խենթ ու խելաւ թափիներ կ'առնէ:

Ինչ որ է, գանք հիմա ամուսնութեանաւ:

Այն օրերը Մատիո օրաթերթին մէջ վ. Գ. Զ. ոտուրագրութեամբ մէկը «Ամուսնացէք» կը պոռար կը կենար, ալ այնչափ ըրաւ որ եթէ քիչ մը եւս առաջ նետուէր «անօթի կեցէք, ամուսնացէք» վճիռը պիտի արձակէր. ամուսնութիւնը շատ դիւրինցուցած էր եւ խոշնդուները հարթած:

Այդ «Ամուսնացէք»ի տաք ատենը բոււն թափով մը շատերը ելան այդ լուծին տակ մտան. առանք տեսնելով իմ վրաս ալ հավա մը եկաւ. ուզեցի ամուսնանալ բայց ինչո՞ւ համար. այդ կեանքն ալ փորձած եւ չործառու ըլլալու համար:

Զարգացեալ օրիորդ մըն ոլ կար որ կ'ըսէր ինծի Ա՛ռ զիս, ամուսնացից հետս եւ պիտի սիրես զիս, ուրովինեաւ ես Պ. «Ամուսնացէք»ին ըստին պէս ազտիս սիրածը սիրափ առնեմ» ըստ էի իրեն:

Շատ եսեւէս ինկաւ եւ վերջապէս համազեց զիս. միշ կը կրկնէր «Հետս ամուսնանալէք վերջը շատ սիրտի սիրես զիս»:

Եւ օրին մէկը ամուսնացանք. ինչպէս առաջ չէի

Գանք կազմուանցիի կեանքին :

(Յաջորդ Թուով)

Ա. Յ. ԱՅՎՈՉԵՆ

ՎԱՐԱՀԱՅԵՐԻՆ ԵՑԵԼԵԿ

ԱՄԱՒՍՆԱՑԻԹԻՒՆ

1897 տարւոյն վերջին քառեակին միաքա բանով մը շատ զրազած էր:

Տեսած էի ամուսնացողներ, ասոնցմէ մէկը ըստ «գիտնայի որ ասանկ համով բան է ամուսնութիւնը, երկու տարի առաջ կ'ամուսնանայի»:

Ուրիշ մը ըստ «վարդը իր փուշովը կը սիրուի, ամուսնութիւնն ալ իր փուշը ունի»:

Մէկ ուրիշ մըն ալ «ամուսնացողներու կարծիքներ հաւու քելով ժողովածոյ մը շինեցի. եւ քանի թղթատեսից զայն մէջն չի կրցայ ելլեւ. թերու դէմ կարծիքներ, հաւատքներ շատ կային. վերջապէս կատարեալ որոշումի մը չէի յանդած»:

Ինչ մեղքս պահեմ, ամուսնանալ բնաւ մտքէս չէ անցներ. հակաբնական նկատած էի միշտ. ես ինծի տեսակ մը հաւատք շինած էի եւ կը գանդատէի թէ ինչո՞ւ բնականէն այսպէս ստեղծուեր ենք որ մեր կրքի յագեցումը մենէ տկար սեսէ մը պահանջնենք, ինչո՞ւ, եւ ինչո՞ւ աւելի բարձր ստեղծուած չըլլայինք, եւ անքան անասուններէն ամէն մասամբ տարբեր արարածներ չըլլայինք, կը մոտածէի թէ մեր բանականութիւնը, խելքը, հանձարը, տաղանդը ի՞նչ: Կ'արծեն, քանի որ ի հարկին բնական բուռն կրքի մը ստրուկը պիտի ըլլանք:

Ասոնք մատածելը անգամ մեղք ունի, այսպէս չէ. բայց մի մեղալրէք զիս, երեւակայութիւնն շատ տարօրինակ եւ խենթ ու խելաւ թափիներ կ'առնէ:

Ինչ որ է, գանք հիմա ամուսնութեանաւ:

Այն օրերը Մատիո օրաթերթին մէջ վ. Գ. Զ. ոտուրագրութեամբ մէկը «Ամուսնացէք» կը պոռար կը կենար, ալ այնչափ ըրաւ որ եթէ քիչ մը եւս առաջ նետուէր «անօթի կեցէք, ամուսնացէք» վճիռը պիտի արձակէր. ամուսնութիւնը շատ դիւրինցուցած էր եւ խոշնդուները հարթած:

Այդ «Ամուսնացէք»ի տաք ատենը բոււն թափով մը շատերը ելան այդ լուծին տակ մտան. առանք տեսնելով իմ վրաս ալ հավա մը եկաւ. ուզեցի ամուսնանալ բայց ինչո՞ւ համար. այդ կեանքն ալ փորձած եւ չործառու ըլլալու համար:

Զարգացեալ օրիորդ մըն ոլ կար որ կ'ըսէր ինծի Ա՛ռ զիս, ամուսնացից հետս եւ պիտի սիրես զիս, ուրովինեաւ ես Պ. «Ամուսնացէք»ին ըստին պէս ազտիս սիրածը սիրափ առնեմ» ըստ էի իրեն:

Շատ եսեւէս ինկաւ եւ վերջապէս համազեց զիս. միշ կը կրկնէր «Հետս ամուսնանալէք վերջը շատ սիրտի սիրես զիս»:

Եւ օրին մէկը ամուսնացանք. ինչպէս առաջ չէի

սիրեր զինքը, նորէն չէի կրցած սիրել. ինք ալ կը զարմանար, կ'առաջեր թէ ինչպէս կ'ըլլայ որ ինքդինքը շի կրնար սիրցնել ինձի, կամ իրեն ովէս չքնաղ արարած մը լնչպէ՞ս չեմ կարող սիրել:

Սակայն ես գիտէի պատճառը, չէի կրնար սիրել, ու բովիտեւ սիրոյ մէջ մեր երկութին ըմբռնումը իրարու հակոտնեայ էր .ես հոգին կը վնասոէի, ինք ընդհակառակը կարծեր էր թէ վայրիենական հաճոյքով մը անպատճառ պիտի սիրէի զինքը: Շատ սիսալած էր:

Օրեր անցան այսպէս, երկուքս ալ դժբաղդ էինք. տիկինս զիս ատել ակսած էր քանի որ զինքը չէի սիրած. եւ իր ատելութիւնը վերջին օրերը այնչափ սաստկացած էր որ կը վախնայի իր հետ առանձին մնալ. նախազգացում մը կ'ըսէր ինձի թէ այս կինը օրին մէկը քու զլխուղ ձիւն մը սիրոի բերէ:

Դեռ իր հետ չամուսնացած բաած էր ինձի «եթէ չի սիրես զիս, ես ամուսնալուծութիւն կրնամ ձեռք բերել». եւ հիմա յաճախ այս խոստումը կը յիշեցնէի իրեն. սակայն որո՞ւ կ'ըսես, բնաւ ականջ չէր կախեր եւ յայտ յանդիման կ'ուղէր զիս չարչրիել. «Յղի եմ, շատ մի նեղեր զիս» կ'ըսէր :

Կնիկ չէր ան այլ փորի ցաւ. ինչ ընելս, թափած ժողված չէի զիտեր, գլուխս խելք չէր մնացած, վայրկենական թափի մը անսալով իրեն հետ ամուսնացեր էի. քանի էրիկ կնիկ եղած էինք գործս բոլորովին անյաջող կ'երթար. ինք ալ վերջին ծայր ձախաւելին մէկն էր, ես փորձի համար ամուսնացեր էի, Աստուած ինձի փորձանք տուած էր. կրնաս նէ ազատէ հիմա:

Գիշեր ցերեկ հանդիսաւ չունի. երբ մէկը սիսալ մը գործէ, պատճառը կը վնասէ, ես ալ այս ձախորդ ամուսնութեանս բուն իսկ պատճառը Պ. «Ամուսնացէք»ը նկատած էի եւ շատ անգամներ երեսին տուած :

Կոփւը սովորական բան մը ըլլալ ակսած էր մեր մէջ, որ մը իրարու շատ գէշ զարնուեցանք, մինչեւ անգամ այնչափ բարկացայ որ զինքը ձենձելու եղայ, բայց իր վայրենի մի նոյուածքը զիս կասեցուց մոտադրութենէս:

Եւ ո՛վ գիտէ որչափ ատեն չարունակելի պիտի ըլլար մեր այս դաժան կենաքը, երբ բարեղէպ միջադէպ մը վերջ տուաւ ամէն բանի:

Ինչպէս եղեր էր ես ալ չեմ գիտեր. օրին մէկը տիկինս հետը պատելու ելանք. իր տարօրինակ իննդրանքներուն սեղէ թէ վարժուած էի ալ, ուզեց Դալաթիոյ աշտարակը ելլել, ելանք մինչեւ գագաթը:

Ամբողջ Պոլիսը իր արևարձաններով եւ գեղածիծաղ. Ալովորով մեր աչաց առջևն էր, այս գեղեցիկ տեսարանը սրտի կատարեալ գոհունակութեամբ մը կը զիտէի, երբ մէկէն ի մէկ ինքզինքս պարապութեան մէջ գտայ. ինքիր վրաս դառնալով խոշոր խնձորի մը պէս աշտարակին գագաթին վար կ'իյնայի. ըըռա՞խ . . . գետինը հասեր էի:

Տիկինս զիս վար նետած էր կարի արագ ճարպիկութեամի մը:

Ուկորներս ջարդու վշուր եղած էին, չէի սթափեր. մինակ զգացի որ մէկը սաքէս կը քաշէր եւ «Ելիր, Ելի՛ր» կ'ըսէր ինձի:

Ժամանակ մը ետքը աչքերս բացի եւ տեսայ որ լուսցեր է. մայրիկս էր, որ ինձի ձայն կուտար ոտքէս քաշելով, վաճան զի անկողինէս վար գլտորած էի:

Անդամ մըն ալ աչքերս չինչի եւ շատ գոհ մնացի որ ամուսնութիւնս երազ մըն էր, բայց օրիորդը իրականութիւն էր, որուն հետ հետեւեալ օրը գժտուեցայ:

ՔԱՐՈՂ

ՓԵՍԱՑՈՒՆ

ՀՀ

Արթուրեանները շատ սիրուն ընտանիք մըն ևն. Մերկէլ աղա Արթուրկեան՝ պետք ու հայրը այն ընտանիքին որուն անդամներն են՝ Դէօփիկսէ խաթուն Արթուրկեան՝ մեծ մայր, — օրիորդ Ռւլումպիկ Արթուրկեան, — Պ. Միքին Արթուրկեան՝ տանըպատանին, — պղտիկ Հրանդ Արթուրկեան՝ ամէնքն ալ Արթուրկեան:

Մերկէլ աղա՝ զրուարձասէր, իենցազասէր, խաղաղասէր, օղիսասէր, բարեկամասէր եւայլնասէր մարդ մըն է, կը սիրէ ամէն բան որ ուրախ է, հաշորայութէն է. առատաձեւն կ'ուզէ երեւնալ, բայց առտունները զարգավաթին հետ տասը բարայի համար ըրած վէճերը ամբողջ թաղեցիները տակնուվայր կ'ընեն. Աղքատասէր է, եւ իրեն յատուկ բարոյական մը ունի. մուրացկանին ստակ չի տար առարկելով թէ անոնք ստախօս են, կեղծ թշուառներն են, գող են. օրուն աղքատները զինեպաններն ու նուագածուններն են, ասոնց ո՛րչափ ստակ տայ մարդ այնչափ մեծ բարիք ըրած կ'ըլլայ» կ'ըսէ :

Ընտաննեսէր է՝ շատ իրիկուն տուն չերթար որ իր ընտանիքին հանգստութիւնը չվրդովէ:

Դրամօմիտի դէմ ամենաբուռն բողոքով մըն է. «իմ աղջիկս, կ'ըսէ, իր աղուորութեամբը կրնայ կարգուիլ, քէֆը ուզաղը թող առնէ, անոր հոգը չէ. ձեռքը ոսկի ոչըւնի մը ունի, անով կրնայ ասլրուիլ»

Իրօք Օր. Ռւլումպիկ խիստ հմայիչ աչքեր, կաթնաթոյր դէմք մը, ափականաման հասակ մը ունի. եւ այս բնա՛ան գեղերուն փայլը աւելցնող տաղանդ մըն ալ ունի՝ քաջ պատկերահան մըն է:

Բայց գժբախտաբար շատ պղտիկ որբ մնացած է մօրմէն, եւ ծեր ու խուլ մեծ-մօրը ձեռքը մեծցած է. եւ հօրը թոյլ ու անհոգ հսկողութեան տակ իր բնագենները լայնարձակ կերպով աճած ու ծաւալած են:

Մերկէլ աղա իր աղջկանը ապագային նկատմամբ անտարբեր չէ բոլորովին, իր օդիի ընկերներէն հաւած երիտասարդը տուն կը հրամի. երբեմն երեկոյթներ կը կաղմակերպէ, հայկերոյթներ կուտայ. Աստուած պակասութիւննին չցուցնէ շատեր ասանկ տոիթներէն օդուուիլ կը փափաքին. ձրի կեր ու խում, պար ու զրօսնքներ հաղութեալ ըլլալով աղուոր աղջկան մը հետ դարպաս ընել. ո՞ր բետահաւածն չկրնայ դիմաղրել Մերկէլ աղայի հրաւէրին:

Դանիէլ զլսաւոր հրաւիրեալ մը, գրեթէ ընտրուած մը, կէս պաշտօնական թեկնածու մըն է, ասիկա ինքնքնքը իրեւեւ մեծ դրամատէր մը ծախած է Մերկէլ ա-

զային եւ որուն բոլոր գործն է՝ օրն ի բուն՝ Քօմիսիոն խանին մէկ դուռնէն մոնել, պահ՝ մը վերի յարկը կախուած թուանշաններուն տիսարկ մը նետել եւ յօնքերը պաստել եւ գլուխը քիչ մը երեցնելէ վերջը խանին միւս գուռնէն դուրս ելլալ սակարանին շուրջը գտնուող խանութներուն ցուցափեղիերը ուշի ուշով աշքէ անցնել եւ ապա Մէհմէտ Ալի Փաշա խանին դրան առջեւ խարիսխած մետ երկար ժամանակ. վերջը կամ արձարան մը նարտ խաղալ կամ բարեկամի մը սենեակը ճոռումաբանել. եւ երբ Մէրկէլ աղային քովը գտնուի:

—Եղբայր այս ի՞նչ դաժան բախտ ունիմ ես. երկու օր առաջ 1000 հատ շըմէնտըֆէր առած էի, երէկուընէ ի վեր գիները վար իյնալու վրայ են. աղէկ եմ ըրեր տէ միւս կողմէն ալ 20,000 հատ քօնսօլիս բաց ծախեր եմ. չենէ խերս անիծուած էր:

Մէրկէլ աղան աչքերը բաց եւ սքանչացած կը նայէր Դանիէլին. երանելի մահկանացու որ ասանկ մեծ ալէքը անելու շափ կարութեան տէր է:

Այս վերջինը լաւ հասկցած էր իր պարունատցուին բնաւորութիւնը որ ի՞նչ աստիճան ստախօսայն աստիճան ալ դիւրահաւան էր. իրօք ալ խեղճ մարգուկը միտքէն անդամ անցնել չէր ուզեր որ Պ. Դանիէլին բաց ծախածը իրաւցնէ հովանէ էր, եւ թէ գրալաններուն մէջ ալ անկէ ուրիշ բան չի կար:

Ասիկա պատկերհան էր իր պարագ ժամերուն մէջ, որք կեանքին մեծ մասը կը կաղմէին: Մէրկէլ աղա անակ մեծ հաւատք ունէր անոր արհեստին վրայ որ Շաֆաէլ, Ռիւպէնս, Ռամլիանտ Մէյսօնեէի պէս ուրիշ մեծ վարպետներ քիչ մը դժուար կրնային հաւատսրիլ Դանիէլի որ ինքզմէքը ամենահոչատկաւոր պատկերհան մը քշած էր. Խեղճը այն անմահ վարպետներուն գործերը ընդորինակելու խոլ կարող չէր. պարզապէս կտաւ մրուող մըն էր:

* * *

Այս պարոնը շաբթուան գրեթէ ամէն իրիկունը Արթուրկենց տունը կ'անցունէր:

Ճաշէն առաջ օղիի ափաէն մէջտեղ կուգար, ափաէին մէջ ընտիր Ֆէջներ բազմանդամ եւ բազմատեսակ օղիակնուումի նոր բարդ բառ մը աւշաճէնեւնէնի խմառուող պահուն Մէրկէլ աղա Արթուրկեան՝ աղուոր մը Դանիէլին գլուխը կ'արթուրկէր երիտասարդութեան յուշերէն կը պատմէր անանկ բաներ որ ամէն իրիկուն կը կրկնուէին եւ պիտի կրկնուէին մշտնջենապէսի՞նչ հաջորդայութէներ չէ՞ր ըրած Մէրկելիս սղան՝ մէկ գիշերուան մէջ հինգ հազար խայմէ կերած էր. չէ Ալէմտաղի մէջ կառքեր տուներ այրած էր եւ դեռ ի՞նչեր ի՞նչեր . . .

—Մէկ մէկ հատ կնձենք, կ'ըսէր Դանիէլ քիչ մը չունչ առնելու համար:

—Կնձենք դաւակա, կենացդ Դանիէլ ճան:

—Անուշ, ո՞ր Ֆէջէն տամ:

—Մէջէ ըսիր տէ միտքս բան մըն ալ եկաւ . . .

Դանիէլի համբերութիւնը հատնելու մօտ էր վասն

զի գիտեր պատմութիւնը եւ հարիւրերորդ անգամ ըլլաւուլ զայն մտիկ պիտի ընէր: Մէրկէլ աղան կը պատմէր որ ժամանակին կորովի ու պրոտ բարեկամ մը ունէր որ թէեւ Շուլը մատէնէ էր բայց անստգիւտ մարդ մը եւ իրիկուն մը գինետան մէջ գանակը մէջքէն հանեց եւ պարզէն կտոր մը կարելավ խորովմէ տուաւ եւ անիկա հովին:

Դանիէլ մտիկ կ'ընէր քրիստոնէական համակերպութեամբ եւ պարագային համեմատ Մէրկէլ աղային հետ մէկտեղ երբեմն կը բարկանար, երբեմն կը յուզուէր, երբեմն կը խնդարութիւնը կը պարագայինը» Պ. Միրիման անդադար «կերակուրը ե՞րբ պիտի սւտենք» կ'ըսէր. եւ ճաշէն վերջը իր մենեակը քաշուելով վէճանակէ դասերը կը պատրաստէր:

Մէրկէլ աղա ճաշն վերջն ալ կը շարունակէր իր ցնիթի բնիթի պատմութիւնները, պարծենկոտութիւնները մինչեւ որ գրացի բարեկում մը գար եւ սովորական բէտինի խաղին սկսէին: Դանիէլ ո՛վ աղատած էր եւ օրիորդին հետ կ'սկսէր խոնարհել սոյդ օրհնեալ բայց՝ «կը սիրեմ կը սիրեա»ը:

Իրիկուն մը Ռւլումպիկ քիչ մը ջղագրգուած էր եւ կը խծրծէր:

—Ես աղուոր չեմ, կ'ըսէր Դանիէլյուսահատի ճեւ առած, անոր համար ինձի սէր տալ չես ուզեր:

—Ես աղուոր երիտասարդ չեմ սիրեր, կը պատասխանէր Ռւլումպիկ, վասն զի եթէ իմ առնեիք ամուս աղուոր ըլլայ ամէն աւել ամէն ժամանակ անիկա իմ աղուորութիւնս պիտի խարանէ. ասկէ զատ միշտ նախանձելու առիթ պիտի ըլլայ:

—Այս, բայց գոնէ՛ տարիքիդ յարմար երիտասարդ մը ըլլայի . . .

—Աս ա՛լ հոգս չէ. վասն զի երիտասարդն ալ զըլիս փորձանք է արդէն ի՞նչ հարդ կայ աղուոր ու երիտասարդ ամուսին մը առնելու . . . ես սովորութիւն մը ունիմ պատուղկերած ժամանականտիւնու ամէնէն գէշերէն, թուամածներէն, կոնժածներէն կ'սկսիմ եւ աղւորները վերջը ուտելու համար կը պահեմ:

—Եթէ խօսքը պատուղներուն եկաւ, կ'ըսէ՛ Դանիէլ բաւականէն աւելի սրանեղած այս անուտակառ օրինակէն, սա առիթ կուտայ ինձի յարելու թէ ես ալ աեխը շատ կը սիրեմ, բայց շատ ձեռքէ անցածը չեմ սիրեր. վասն զի իրաւ է որ շատ սեղմաւածը անուշ կ'ըլլայ կ'ըսէն բայց ան ալ չափէն աւելի կը միրիինայ:

Երբ խօսակցութիւնը այս անախորժ գարձուածքը կ'առնէր անդիէն Մէրկէլ աղային բարեկամը գայթակեր զուած կ'երեւէր այս գրուխ գլուի խօսակցութիւնէն եւ գժգոհ աշքերով սուր ու շանթահարող նայուածքներ կ'ուղղէր դէպի անսնց: —Մէրկէլ աղա հասկցաւ եւ առանց մէկը սրդողցնելու սոյս խօսակցութեան վերջ մը տալու յոյսով բացագանչեց:

—Աղջի՛կ, Ռւլումպիկ, դարձեալ պատկերհանութեան վրայօք է խօսքերնիդ, ըլմինա՞ր չը հատնի՞ր այս պատկերհանութեան խօսքը:

—Ո՛չ հայրիկ ո՛չ կարելի՞ բան է որ երկու արդիակ-

քովէ քով գան եւ շխօսին բէնիւրէի վրայ եւ կարենան զայրկեան մը ձանձրանալ.—իս բէյրածէ մը եղուզ շինեցի, միւսիւ Դանիիլը շատ կը հաւնի կոր . . .

—Ա՛խ ասիկա աղջկանս հիւանդութիւնն է, կ'ըսէ Մերկէլ աղա խօսքը խաղակիցին ուղղելով, եղբայրներկին ու վրդինին համար տուած ստակներովս երկու առքուն կրնայի շիներ

Բազմոցին մէկ անկիւնը նստած գուլպայ կը հիւաչը Թէոփիսէ խաժունը որ կը հարցնէր Մերկէլ աղային, —ինչ կ'ըսէ ճահիլս

—Հանըմ, կը պօռայ Մերկէլ աղա խնդալով, թոռդ է իյառը մայնը է շիներ տէ միւսիւ Դանիիլն ալ շատ հաւներ է . . . բան մը հատկա՞ր մարիկ :

—Մեզայ . . . աչքս ելլայ, զաւալը ճահիլիս մէտէն բէյառ կ'ուզէ կոր. եղեր. վազուընէ թէզի եօք շինել տամ:

—Հա՛ թամամ Բարելոնն Ենք. կը յարէ խաղակիցը, Մերկէլ աղա խորաչան ձգէ՛ տէ, խաղերնուս նայինք . . . թուղթը տուողը ես եմ զիսե՞ս. հայտէ համրանքդ էնչ է ըսէ՛:

—Եփէնափմ հինգ թուղթ. հինգ. 2 թէրցա վեց. քուարթա մը տասնոցին չորս. ընդամենը տասնըհինգ.

Սիրերգը վերստին շարունակուեցաւ Դանիիլ, եւ Ռւլումփիկի միջեւ:

(Նարունակելի)

ԶԷԼԵՆԹՈՒ

ՕՂԻԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԻՆՔ

Սամաթիոյ Օռմանողի գինետան հինաւուրց յաճախորդներէն հոչակաւոր Հաճի Տանկլոյս անուն խման մը, որ մը չափէն տաեկի գինի խմած, դլտորելով տուն կ'երթայ, եւ առանց գլխուն բարձ մը գտնալ կարենալու, առաջին դէմը ելած բազմոցին վրայ երկարելով կը քընանայ :

Երազին մէջ ինքդինքը հրաշաղան պարտէզի մը մէջ կը գտնայ եւ ո՛ւր գանուկիը հասկնալու համար, բոլորափը հետազոտած միջոցին, լուսաշող դէմք մը կը տեսնէ, որուն չորս կողմը կայտառ քերովբէներ կը թըռչըտէին :

—Այս ի՞նչ է, ըստ բարին Աստուծոյ ձայնը, առանց մեւնելու ի՞նչուն յանդկնեցար արքայութիւն գալու:

—Ո՛վ մեծդ Աստուծած, այնչափ խմեր էի որ, գըրեթէ կիտամեռ վիճակի մէջ էի. եւ շիտակը կ'ուզե՞ս ամենագութ Տէս, ես ալ կը զարմանամ թէ ինչուն հոս կը գտնուիմ:

—Ապրիս, Ագում նախահայրդ սուտ խօսելուն համար պատժեցի. իս' զքեզ շիտակ խօսելուդ համար պիտի վարձատրեմ, խնդրէ՛, ի՞նչ որ սւզես, պիտի տամ:

—Ո՛վ Տէս իմ երկնաւոր, հիմայ եթէ ելնեմ սոտակ ուղեմ, պիտի դժուարիք, որովհետեւ ամէն ստակ ուղողներու այնչափ տուեր էք, որ ձեր քով կուտ մը անգամ չէ մեացած:

—Իրտւ է. ոսկի եւ արծաթ ոչ ունիմ, այլ ուրիշ ինչ որ խնդրես, կուտամ քեզ:

Հաճի Տանկլոյս բաւական մտածելէ յետոյ, երկրագելով ըստ:

—Ամենազօր Տէր, պերճախօս ըլլալ կ'ուզեմ:

—Եղիցի, ըստ բարին Աստուծած:

—Ամենազօր ըլլալ կը հայցեմ:

—Եղիցի, ըստ դարձեալ բարին Աստուծած:

—Բան մը մոռցայ ամենակարող Տէր:

—Խօսէ՛ . . . :

—Տունո գող չմտնայ:

Բարին Աստուծած բան մը փսկասաց Նոյ նահապետին ալանջին՝ որ մօտը գտնուած խունկի ծառի մը տակ Բարքուին հետ սան արիմ կը խաղար: Նոյ՝ հագած ճերմակ պատմու ճանին քղանցքին ետեւէն կալօն մը հանելով, ըստ:

—Ա՛ռ, իրիկուները փոքր գաւաթով մը խմէ ասկէ, բոլոր խնդիրներդ պիտի կատարուին :

—Ա՛յս ինչ է ամենազօր Տէր, հարցուց Հաճի Տանկլոյս գարմանօք:

—Ինչ պիտի ըլլայ, ճերմակ ջուր:

—Ո՛հ Աստուծած իմ, բայց ծառադ ջուր շնմեր:

—Հոգ չէ, հետզհետէ կը վարժուիս, Նոյ նահապետս թող քեզ վարժեցնէ ըսելով բարին Աստուծած մեկնեցաւ:

—Եկո՛ւր նայիմ, բաց բերանդ, ըստ Նոյ նահապետ :

—Գնա՛ բանդ. ես կենացս մէջ ջուրէ համ առած չեմ, ըստ Տանկլոյս խորշանօք:

—Տէ՛, խմէ պուտ մը, ասի քու գիտցած ջուրերուդ չի նմանիր ըսելով, կալօնին ճափիլ բոնի խեղճ Տանկլոյսին բերանը խոթել կը ջանար:

Տանկլոյս գայն վանելու համար այնչափ տապլտը կեցաւ, որ վրան պառկած բաղկացէն վարժուցէն վարժուցէն վարժուցէն արթայցաւ. նոյն հետայն, կինն ալ վարէն աղմուկը լուելով վեր վազեց: Մեր Տանկլոյսին՝ առաջին աչքին հանդիսածը՝ արքայութեան մէջ Նոյ նահապետին ճերմաք տեսած կալօնը եղաւ, որ բազմոցին անկիւնը զետեղուած կը կենար. անշուշտ Նոյ նահապետը զրկած է խորհեցաւ ինքնիրեն:

—Բա ի՞նչ եղար տնաշէն, հարցուց կինը, ինձի տասլուրի հանեցիր:

—Ինձի նայէ կնիկ, առ սինկիլը ո՞վ բերաւ հոս:

—Դուն բերած ես, ո՞վ պիտի բերէ:

—Անտանկ է նէ դուն սըմիէ գինիի խատէխ մը բեր նայիմ:

—Վախնամ կինէ գինի պիտի խմես. . .

—Չէ՛, ասկէ ետքը ճերմակ ջուր պիտի խմեմ. . .

—Ալ Դաշտէլինի ճուր տէի, սառնիճի ճուր կը ծախէն կոր նէ անկի՞՞ է:

—Աս ջուրը արքայութենէն բերի, բարին Աստուծած տուաւ:

—Ծնդեցա՞ր քա մարդ . . . հազար տատար խմելուն սօնը ի՞նչ պիտի ըլլայ:

—Կիտես չկատես բան մըն է կ'ըսես պէ ինի՛կ . . . դուն սա խառեխոը ասդին տուր նայիմ, քիշ մըն ալ ջրող կայ նէ լոխմա մը հացով թեր:

Կինը ուղածները բերելով գէմը դրաւ, Տանկլոխ առաջին գաւաթը խմելուն քիմը բերանը ծռմրտկեց:

—Ուժ ։ . . ըրաւ, նզովից արմատ, ասոր մէկ գաւաթը հինդ գաւաթ գինիի հաւասար է ըրաւ ինքնին:

Հինգերորդ գաւաթին այն աստիճան շաղակր ատել սկսաւ, որ խեղճ կինը ամուսնոյն պ'րճախոսութեան վրայ կը հիանար, տասներորդ գաւաթին յեախն ծայր զօրաւոր կ'զգար ինքինքը, ամբողջ մարդ արարածներին համատակները կ'երևէն աչքին, գրաւանները մէկ կուտ մը չգտնուելովը հանդերձ, մեծածախ խոստումներ կը շուշլէր կնոջը:

Քանաներորդ գաւաթին քնացաւ, եւ առանց զդալու մինչեւ առոտու հազայ, որմէ գոյերը՝ տասնէրը արթուն կարծելով չէին համարձակերտունը աւարի տալու:

Ահա այսպէս, բարին Աստուած, Հաճի Տանկլոխին ամէն ինդրածները պարզեւած էր. բայց յեսոյ ժամանակ անցնելով, բարին Աստուծոյ այս պարզեւը՝ որ ընտիր չամիչէ շինուած էր, մարզիկ այն աստիճան խարդախին որ, այժմու խմուած ոէւշ բանիներուն մէջ չամիչին կուտն անգամ չի կայ. այսուհանդերձ, Սամաթիոյ, Լանկայի եւ Գում. Փաբուի մէջ, ոէւշ օղի խմելը այն աստիճան ընդհանրացած է, որ գինի խմողը հիմայ մատով կը ցուցնեն իրարու:

Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

~~~~~

Անցեալները Ծառէի մէջ Մ. Պէղաղեան ստորագրութեամի յօդուած մը հրատարակուած էր նոր Թաղի Եղեղեցւոյ խորհրդաշանի մէջ տեղի ունեցած միջադէսի մը վրայ. գերազագութարար այդ թերթը ժամանակին ձեռքս անցած շլալուն համար չի լրցայ անմիջապէս պատասխանել:

Յօդուած ագիրը կ'երեւի թէ կամ ինդրոյն վրայ լու տեղեակ չէ, եւ կամ միոյն անձնական հակառակութենէ մզուած է:

Յօդուած ագիրը անվայել կընկատէ թաղական խորհրդայ անդամներէն միոյն այն օրուան ընթացքը, ու կը պաշտամոնէ անձիւ երփառաւոր զըր՝ որ յիշեալ թաղական նէն քաղաքավարակուն, այլ սոկայն ժխառական պատասխան մը առնելուն համար նեղացած հայնոյելով խորհրդագրանէն գուրս կ'ելնէ ձեռքի տղղը իր ուղաթ տեղը փակցնելու համար: Եւ երբ խորհրդոյն միւս անդամներէն մին խորհրդայ վերջ մը տալու նորատաշաւ գուղաքարանին կը մօտենայ, համուղելու համար որ համակերպի իրենց առաջարկին, սա խոսքերը կը լսէ իրմէ գուգք ո՞վ էք, ինչ կը խառնուիք:

Հայհայել . . . Աղնիւ երփառարգ . . .

Աստուած իմ . . . ինչ հակառակութիւնն Այս երկու քառերը իրարու քով վայլեց Պէղաղեան էֆ. այս է ձեր

տրամաբանութիւն բաածը զոր շէք գտած թաղականին խօսքերուն մէջ, եւ այս է ձեր հարածնակութեան ու համանաւնիւնը :

Կը խնգըեմ, արամաբանաւթեան վրայ հրապարակաւ ճառելէ առաջ քաղաքավարութեան օրէնքները սովորեցուցէք ձեր անձիւ բարեկամին, որովէս զի նախ պատշաճ կերպիւ խօսելու ձեւը գիտնայ:

Կը զարմանամ նաեւ, Պէղաղեան էֆ. որ կ'ելնէք ամբողջ թաղեցիի մը խրատ ատլու հովեր կ'առնէք եւ կ'ըսէք թէ «թաղեցի մը պարտի ուսումնակիրել ընտրելիին բարքը, վարքը, արհեստը, կարողութիւնը եւ բարյականը» Եփտակը խելացի էք եղեր, բայց ո՞վ ըսաթէ ժողովուրդը աչքը կը գոցէ ու այնպէս կուտայ իր քուէն:

Պէտք է գիտնալ թէ, խորհրդոյն այն անդամը որ ձեր քննագատութեան արժանացած է, ծանօթէ է արդէն իր պարկեշտութեամբը ու տնկեղծ եւ յարուածե գործունէութեամբը եւ այդու թաղեցիներու սկրոյն եւ համականաց արժանացած է. ուրեմն այդ մոսին երբէք թաղեցին սխալած չէ:

Գալով արհեստին, կը կարծէք թէ թաղական մը անպատճառ վաճառական եւ կամ սեղունաւո՞ր պէտք է ըլշայ: Ո՞վ արամաբանութիւն . . . Գործողը արհեստին ափնուութիւնը չէ, այլ մարդուն անձնական ազնուութիւնը: Այսու հանդերձ յիշեալ թաղականին արհեստը քննագատելի կողմէ երբէք չունի:

Զեր քննագատութիւնը կարդալով միտքս կուգոյ նշանաւոր ուսուականի մը մէկ տուակը որով խորհուրդ տալու մէս ասկակին՝ աքաղաղին երգի գաս առնել եւ այնպէս երգել: (\*) ԿԱՐԱՊԵՏ ՓԱՓԱՋԱՆ

( )Յ. Խ. Պէղաղեան էֆ. իր գրութեան մէջ ծեծի պատմութիւն մը ըրած էր, որու մասին որ եւ է պատասխան մը չդատանք վերոյիշեալ գրութեան մէջ, բայց ամէն պարագայի մէջ թաղ. Խորհրդոյ մէկ բացատրութիւնը կրնայ ինդրոյն ստուգութիւնը եղեւան հոնել:

## Զ Վ Ջ Ե Խ Ս Ա Բ Ա Ն

Ա. Խ. ԲԱԱՑԵԱՆ . . .

. . . եւ ինչպէս մոռնամ, ձիշտ անցեալ չորեցարթի ժամը եին 5 վարկեան եւ 3 մաներկալորդ կ'աւզէր, . . . կուրծեմ, —ասկայն ժուռանալիս մէջ պատճ եմ— այն աստիճան սարասիելի տաք մը կար որ ինքնիրեն կը մտածէի, ինչ աստիճան երջանի՛ են արդեօք . . . Սիստեմից սառոյցնեցու մէջ գեգերոդ «Տերըի» արշաւականի մասնակցուները: Տաքութիւնը կարծես թանձանալով չօշափելի մարմին մը կազմած էր Զաքմաքը՝ լորի զատկվերին վրայ, ուրիշ վեր ելեկու եւ վար իշնելու մասնաւմը ելեքտրական ցնցում մը յառաջ կը բերէր մէջս. եւ սակայն չըպահէս ապազրած էր, «չուտով աճապարանօք այս ինչին երթալէ վերջը, այն ինչին հանգիպելու է, եւ . . . այն ինչին այս ինչին»:

Պէտք է գիտնալ միեւնոյն ժամանակ որ այս ինչը

եւ այն ինչը իրարմէ . . . քսան վարսախի անջրպետով մը բաժնուած են, եւ ամսովրուած էր նսեւ որ 5 վարդկեամէն երթայի եւ . . . վերադառնայի եւ Կա . . . շատ լաւ, ըսած էի:

Եկու տես որ էվոկիքի բաղար չարշըյա ույսատը, հաղիւ թէ Զաքմաքըլարի մէկ քառորդը . . . քտուասիրակ արշաւելով հասած էի . . . եւ ահա . . . ահա երկու երեսնուն հուր եւ կարմիր կաթկթող . . . յոյնի տղջիկներ, ինչ քայլ մը առաջ, երկուքն ալ երեսս նայեցան ժամանակ խնդացին, եւ իրարու բաներ մը ըսելէ վերջը, նորէն նայեցան նորէն խնդացին եւ անանկ ընորհալի ձեւով մը որ, մարդ ապուշ ըլլալու էր մտածելու համար թէ . . . ինձի սիրահարուէին աղջիկները, քանի որ արեւակէզ գէմքիս վրայէն կարկանդող քրտինքը ալիքներու գեղեցկութեան զմայլելի նապէ մը շնած էին . . . իւրովի կ'ըսէի, ասոնք ալ քմերնուն բանուեցան . . . շատերու պէս, իւեղծ աղջիկներ . . . երբ ահա Զաքմաքըլարի պողալնին առջեւ հասած ըլլալով երկուքն ալ ներս մտան, եւ անտարակոյ . . . ես ալ ջերմեռանդարար . . . անոնց ետեւէն: Քըյժուը պաղածիցին կէս քաշ եւ . . . կերան . . . ես ալ անոնց մէ քիչ մը վար նստած էի . . . ապսպրեցին նաեւ որ բէյնէրէն ալ բերէ, բերաւ եւ ան ալ կերան: . . . ես ալ այս միջացին զրազած էի ապսպրած 25 տիրէմ լշումու ուտելու . . . դեռ բէյնէրէն լմեցուցած չին երբ ապսպրեցին նաեւ որ 100 տիրէմ ալ առայլէնառի բերէ, անոնք կ'ուտէին ես կը զարմանայի . . . եւ անուշ ըլլայ թող ուտեն կ'ըսէի որո՞ւ հոդ հարկաւ աճին կը հանենք . . . երբ նոյն միջացին չօրպամիս աճին կը տեսէնք . . . սոսանց զիս տեսնելու գընաց մէկ անկիւնը նստաւ, եւ սկսաւ 2) փարանոց խոռոշու պաղալն մը կրծել . . . գործողութիւն մը որ առնուազն ժամու կէս կը տեսէր . . . եւ բան մը որ իմ հաշիւնէրս «քքէքէ» ներս ամէնքն ալ ջուրը կը ճգէր, եւ ամէնէն սոսկալին այն էր որ գատառարտուած էի . . . գամուած հոն մնալ մինչեւ անոր երթալը. աղջիկներուն կողմէ այդ միջացին շիշ մըն ալ +առաւուլուէն+է արծաթափայլ ջուր սոսպրուեցաւ, զալզէկցնելու համար բէյնէրէն եւ +ընալը յետոյ լոյնոյէ անսկնկալ այցելուներու գընացքը կամ անցքը, վարդի պէս թարմ ոյտերով այդ աղուր աղջիկներու . . . անդնդառիսոր սոտամաքոյն մէջ:

Զուրը խոնցին, բերաննին սրբեցին եւ . . . սոքի ելան . . . ես ալ . . . բայց ես նորէն նստայ . . . չօրպամիս հնոն էր, խոռոշու պաղալն կը կրծէր . . . թեւիս դըպան . . . սոքիս կոխուցին . . . մին ալ սանկ քիչ մը . . . վրաս իյնալու պէս եղաւ, եւ երբ նայեցան որ բոլորովին անտարբեր կը գտնուիմ, յունարէն ըսին որ, իրենց ընկերակցիմ. . . եւ ընկերակցեցայ իրենց մինչեւ դուռը . . . աչքերովս . . . գորս ելած միջոցնուն մատովին պօղուչամին զիս յուցուցին . . . որ գլխովը հաւանութեան նշան տալէ վերջը, յամբաքայլ . . . ինձի մօտեցաւ եւ . . . «13 պոչուգուգ դըշ. վէրէճէքսինիզ միւսի» ըսաւ. ձայն ձուն հանելու չէր իդար, պէտք էր մարդուն ու-

զածը վճարել, հակառակ պտրագային չօրպամիս պիտի իմանապր, երբ մանաւանդ եթէ պօղաչամին խնդիրը մերկապարանոց երեւան հանէր . . . ու ինքնիրենս կ'ըսէի եթէ պօղաչամին դիմար որ սա անկիւնի մարդը չօրպամիս է կրնար աւելի պահանջել, եւ ես ալ սիրայօժար պիտի վճարելի . . . ինչ եւ է վարանելու ժամանակը չէր մէծիտ մը տուի որուն վրայ նուկէս դըշ եւ բերաւ . . . նոյն միջոցին ալ չօրպամիս սոքի ելաւ եւ խոռոշու պաղան մեծ դժուարութեամբ տալէ վերջը ելաւ գնաց. չէի կրնար մէկէն ի մէկ գուրս ելլել . . . սպասեցի քիչ մը, յետոյ կայծակի պէս դուրս նետուեցայ, վեր նայեցայ, վար նայեցայ . . . գացեր էին . . . ժամացոյց նաշյացայ, 7 ուկէս էր . . . վերվար կուկէս ժամէ ի վեր գուրս էի . . . առանց ժամանակ կորսնցնելու եւ . . . այսինչին այնինչին երթալու, ուզզակի . . . մաղաղա գացի . . . չօրպամիս տեսնելով որ կ'ուշնամ ինքը դացեր պահին այն ինչին գրամ գանձելու համար, եւ դրամ գանձած րլլալու գոհունակութեան լայն շունչով մը եկեր էր չ0 փարայի խոռոշու պաղալն ուտելու . . .

\* \*

Եւ երբ . . . արթնցայ, օ՛խ ըսի, աղէկ որ իրաւ չէր, եթէ իրաւ ըլլար ո՞ւրէէց պիտի տայի 13 ուկէս դըշ. բայց սոտր խելքս չի հասաւ որ, ես ինչո՞ւ անբանի մը պէս 25 տրամ լօխմայով գոհացայ, քանի որ գործին մէջ, վարա բուլ չիկար. հայտէ ինչ է նէ չօրպամիս, որ 25 փարայով օրը իրիկուն կ'ընէ . . .

\*\*\*

### ՍԵՒԲ ՆԵՐՍ ՃԵՐՄԱԿԸ ԴԱԿՐՅ

Երբէք աչքէ չին վրիպիր ներայի շիտակ ճամբուն վրայի կարգ մը տիկինները որոնք աղջիկնին առջեւնին ձգած, խանութի խանութի կը պտտին արշալոյսէն վերջալոյս եւ երեկոյին տուն գառնուլով բազմոցին վրայ կը նետուն կամ հինգ կանգուն ժապաւէն եւ կամ աստառցու սավաշպուռ: Վայ այն խեղճ խանութիպաններուն որոնք նմանօրինակ բծախնդիր մօտանիներուն զոհ կ'երթան: Նոխ ներա ելլու ընտանիքները, որոնք ամառուան թեթիւ տալածոյ մը տունելու դիտաւորութիւնը ունին միայն, թիւնէլի գլխէն մինչեւ թագսիմի վերեւը քանի մը անգամներ կը չափեն որպէս զի ձեւ որոշն «նայինք Պէյօղուցինները աս տարի ի՞նչ կուստօ հաներ են, պասմա բէշերը քովին զարկա՞ծ է՞մի՞ր, քլօ՞շ է մի, տիւկ չորս մոտէն ելած է ըսելով արիւն քրտինք կը մտնեն երթեւեկելով այդ կրակոտ թուօթուառներուն վրայ:

Անցեալ օր Վարդուհի հանըմը իր երկու աղջիկներով, մտադրեց այս տարուան տպածոնները ներայէն դընկել, խորհեղով թէ անոնք որչափ որ սուզ ըլլան ճաշակի տեսակէտով միշտ կը գերազանցեն զիւղերու մէջ ծախուածները: Ուստի ամուսնոյն թափ-թափը մտնելով կը ըսաւ քանի մը դըշ չորթել եւ իր չիֆթէ խումբներուն նետ ներա երթար:

Հոս՝ տեղի անձկութեան պատճառաւ չպիտի յիշեմ  
Վարդուհի հանըմին հաշիւ չգիտանալուն համար մէկի տեղ  
չորս ծախս ընելը. Օր. Նուարդի գեղին պօթերուն կո-  
ճակներուն կարգաւ փրթիլը. Թիւնէլէն ելած միջոցնին  
մէկզմէկ կորսնցնենին. հովանոցին չոգենաւին մէջ մոռ-  
ցուիլը. կամուրջն վրայ Սիրանուշին կամիթ ուտելը.  
Վարդուհի հանըմին ձեռքի սիմիթը շունը յափշտակելը  
այլ ազնիւ ընթերցողներս կը հրաւիրեմ ինձի հետեւի լճիշտ  
Բերայի շնուակին:

—Աղջիկներ, ձեզի կ'ըսեմ, անանկ կորինիդ առած չի  
պիտի վաղէք. ատըմիդ ատըմիս պիտի քալէք, անցած  
օրուան պէս տողերու մի պերէք ինձի:

—Մամա՛, իշտէ սա կնկանը պիչիմը բէք աղուոր է  
կիտես ֆիստանձի Հոսորին մօտելներուն մէջը կար աս  
ձեւը :

—Ի՞նչ մայմուն իշտահը ես քա տուն ալ, ի՞նչ տես-  
նաս նէ կը հաւենիս:

—Ամա նայէ՛, մամա, սեւով ճերմակին վրայ քոէմ  
ժիլէն ի՞նչ աղուոր կացեր է:

—Լաֆի տալմիշ մըլլար, առջիդ նայէ առապա կու-  
գայ կոր:

—Վառտա՛ քօքօնահյ ։ ։ ։

—Երկու աշկդ քեօսնայ, կիտես քի նիստէթ իշին  
վրաս կը պերէ կոր:

—Մատամ թի՞ աղաբաթէ:

—Տուր տահա պիդ ձեւ պագաճաղը տէ սօղրամ-  
տանա կէլիպ պագաբը:

—Մամա՛, մամա՛, վիքթոռ հանըմին թարիփ ըրած  
մաղազան իշտէ աս է, նայէ՛, Պօն Մառշէն քանի մը  
խանութ վար ըսաւ:

—Հէլէ քալեցէք նայիմ, շաշըրտմիշ մընէք ինձի:

—Տուտու քօսէէս կը ճաթիմ կոր:

—Քեզի չըսի քի ատատար մի սըխմեր տէյի, նիս-  
պէթի չուն, թըինէֆէս եղիքի երթաս տէ սովրիս:

—Մամա քովի աղջիկդ նայէ՛, աս պասման չէ՞ր քի  
մեր գեղի Պօն Մառշէ Տիգրան աղային քովը տեսանք:

—Քա՛ հա՛, աղջիկ, դըպիս ան կըլմանի կոր ամա  
չելլայ ան ասոր թախմիթը ըլլայ:

—Քա չէ տուն ալ, կտորը վլոցինք տէ պան մըն  
ալ չեղաւ :

—Քա տուտա՛ւ, սա բաստաճին մտնանք տէ մէյմէկ  
հատ ուտենք, զէրէ աշկս խարարմիշ կ'ըլլայ կոր:

—Կէնէ մի՛ պոշլայէք վըռ, վըռ, վըռ, ականձիս  
տակը, կեցէք նայինք հօրերնուդ տուած փարտն պիտի  
ոգտէ՞ նայէ՛ հիսապին մէջը սըխ սանտր, վէլօ, էլար-  
վէն, բաշչայի թանթէլա չի կար, ատոնք ալ ելաւ գըլ-  
խուս:

—Քա՛ քրտինքի համար ծակ փանելս՞ու:

—Վաշ . . . ատ ալ պակաս թող ըլլայ հանըմս, հարս-  
նիքիդ ճէհէզ չենք շակեր կոր:

—Մատամ ափ էտէրսինիզ, տո՛ւրմայըն ճամըն էօ-  
նինտէ, էկէր պիր չէյ ալմայաճաքանը . . .

—Մօ նէ՞ տէմէք տիր սինիմ փարամ եօ՞ք, հէլսէթ  
պիր չէյ ալմայալը . . . կերած ապուրը նայէ սըւոր, ծօ

սէն սինի սիլիլիրսի՞ն, պէն սիւյիւճիւ Գէորգըն գըզա-  
թէլլալ Աւետիսին տէ կնիկի իմ, սու գըզար տա եա-  
սպանճը տէյիլ, մաշալլան տէ . . . պէնիմ տիրլէր . . .

—Պէ ճանըմ աննատըք պիր թարափա տուրըն տա  
հովա կէլովն:

—Քա հագկըն վար, բէք սըճաք, հիչ տէ րիւղիեար  
եօք, խըխում օլտում:

—Մամա, մամս, նայէ՛ կուգան կոր, թագուհիցան,  
մարը, հարսերնմ, Պօլոսիկը . . .

—Ե՛յ, խաչոր, Աստուած հետա է կ'ըսեմնէ չէք  
հաւտար, տեսա՞ք, ինտո՞ր աղուոր ըռաստ եկանք, անոնք  
ասուեղացի են, ամէնական պանը խուլած խուլած կիտեն:

—Օ՞ . . . բարի լոյս, ըսեմ բարի իրիկուն ըսեմ . . .  
աս ո՞ր հով փչեց վարդուհի հանըմ (կական փողոցին  
մէջտեղը պագտուիլ) եանի կայ եա, քեզի հետ շըլլային  
նէ խաչոր չպիտի ճանչնայի, մաշալլան, ալթըլս քեզի  
հետ ո՞վ կը խորաթէքի, երկու հատ հասուկ խուչիկ-  
ներ . . . Աստուած սահիչ:

—Օրերգ շատ ըլլայ, Աստուած ով ունի նէ պաղըշ-  
լամիշ ընէ, քա՞ աս ինտո՞ր շիշմանցեր ես, աղայիդ աշկը-  
լուս, կը գայիքնաս կոր տէյի տէրտ կ'ըներ կոր:

—Ը՛հ . . . միսր մնաց քի. Փըլուէնցայէն զոյիֆծայ,

ասա՞նկ էի քի, անցած տարի տեսնայիր . . .

—Քա կեչի՛, նայիմ Փլուէնցան ի՞նչ է:

—Սո նոր հրանդութիւնը :

—Քա վայ մեղքիս, էյ անցած ըլլայ, խաչոր չիմա-  
ցանք, անանկ չէ՞ քա նուարդ:

—Եյ ի՞նչ պիտի առնէք նայիմ:

—Քա սուս եղի քուրուկ, Նոււրդս ելաւ քի, «Ես  
Պօնմատչ Տիգրան աղային պասմաներէն պըխմիշ եղայ  
աս տարի Պէյօղլուէն առնենք տէյի» ես ալ ճահիլնե-  
րուս ոյմիշ եղայ, եղայ եկոյ, էյ սահաթը օխուը կնաց  
տահա տասը փարայի պան չենք առեր, մինակ քանի մը  
էնտաղէ բաշչայի շէրիտ լիէն թանթէլայ առինք, եա աս  
վըստիւածներէն վախիթ չի կայ քի:

—Լուստա գոխնայ . . . :

—Քա վոյ ճղոկտոր ելլաս հեմէն . . . սա նայէ՛,  
վրաս կլիսս խըխում ըրաւ . . . ծօ՛ պու նէ՞ օլուու:

—Մամաս մարզը քեզի ասղին եկու ըսաւ :

—Քա ես ի՞նչ կիտամ քի ջուրին պօռուն վրաս  
պիտի պանէ, ծովերը գերեզման ըլլայ հէմէն, եռմուռու-  
ճախ հէրիփ քի խաթ մը լաթէ ըրիր ինձի :

—Վարդուհի հանըմ եկու սա մաղազան մտնանք  
տէ չոր լաթով մը սրբենք:

—Կայ ես, խաչոր քաշուելու պան չէ: Գլխաւորս  
ըսես նէ կրակ է կտրեր փարայ չսմիմ տէյի, էկէր լէքէ  
ըլլայ նէ իշիմիզ վար, մէջի աստաօին փարան պիլէ տահա  
չեմ տուեր, աշկս քէտնայ:

—Օսիսդէ մատամ, մէթաքոօթէս, մալինէս, պաս-  
մատէս, քուտէլէս, տանթէլէս, քալցէս, կանթեայ, քոս-  
ուսէտէս, պէտթէս, թոփօ, եա թա բէտեա րուխէս . . .

—Օտիդ պագնեմ, սըւոր ըսէք սուս ըլլայ, սիրտս  
մարելիք կ'իյնայ կոր:

—Մամա, տուն վրադ չորցուր տէ մենք թագուհի

հանըմին հետ պասմաները նայինք . . .

—Հիմա ահալին կլոսս թոփ կ'ընեմ հո՛, քէօւէլէ սուռաթլը, քիչ մը ըընթոկէ տէ համբերէ, երլոր չէ նէ քոռակի կը սըխմեր կոր ինսատճի բառաւը:

—Բա ամօթէ է մամա էթուաֆըդ նոյէ՛, տունը չենք, ինքզինքիդ եկուր:

—Տահա տէմ տուր, հիմա թէքմէյիս տակը կ'առնեմ սա խըսիս վրայ, ծանդ քեզ քաշէ:

Ժամուան մը մէջ հարիւր տասնի չափ տպածոյի թոփեր աչքէ անցնելէ վերջը, առանց բան մը որոշելու խանութէն կը մեկնին, մինչդեռ խանութպանը դրան առջեւ կեցած ճակտին քրախնքները կը սրբէ, անիծելով այն վայրկեանը երբ կէօրիւնիւ յաճախորդները ներա մտան:

—Վարդուհի հանըմ, տուն կիտես ամա, կ'ուզեանէ առ խանութը մէյմը աչքէ անցնենք:

—Խանութն ալ զար ասնի առնելիքնիս ալ, զաթը աս առտու խախվէս թաշմիշ եղաւ տէ մասնիքները վրաս նատեցան նէ ըսի քի կլառու պէլոյ մը կայ տէյի, նալ-էթ ըլլայ պասմային ալ բուրդումին ալ:

—Եյ անանկէ նէ վախտով երթամ տէ ըռախին թէփին ըըտկեմ հիմա ո՞ւր է նէ կուգայ . . . կիտե՞ս ա' թապիչէթը:

—Եյ հայտէ կիւլիւմ սէպէպ չըլլամ, երթաս բարով բարեւ ըրէ արայիդ.

Ու մեր ըլլըխ տուտուն թերայի մեծ փողոցին վըրայ դանուած խանութներէն չկրնալով որոշել առնելիք մէկ քանի կանգուն տպածոն, անիծելով հայհոյելով, կամիթներով հաղիւ հազ կը հասնի զիւզի վերջին չողենաւին որուն մէջ տանուսնոյն հանգիպելավ մանրամասնաբար կը պատմէ զիսուն եկածը. երդում ընելով միանգամայն, թէ երկու աղջիկներուն նէնէզը իսկ Տիգրան պօնմառչէն շոկէ եւ անգամ մըն ալ բերայի խանութներուն մօտին չանցին . . .

—Պէ՛ կմիկ ձեզի չըսի քի պօշ պան է տէյի, հիմա խօսքիս եկա՛ր, նաֆիլէ աս տաքերուն տիյոր աս վախիթները վարոներուն մէջը, չօլուխով չօճուխով . . . ինչալլահ խրատ եղաւ ա, տուն կիտես քի առտուընէ տիյոր իրիկուն զարիփ պասմալար տէյի տուռները վար կ'առնեն կոր, կանչէ՛, առ, ծեւէ, կարէ վ'սակլամ:

—Եյ հախ ունիս, խաչոր մէյմըն ալ խօսքէդ դուրս ելլամ նէ երկուք ըլլայ .

—Տայիմա նայեցէք քի սեւը ներս ճերմակը դուրս հագուիք, աժան առէք, տուք կարեցէք, սըխ փոխեցէք . . .

—Ապրիս մարդ, խելքդ սիրեմ քի միտքիդ մօտ է:

### ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

## ԱԹՐԻՎ ԳԵՑԻՆ ՍԵՐՆԵԼՍ

Ես, Ապրի վեցին մեռեալ Սարգիս Փափազեանս, Աէտիկ Փաշայի Ս. Յովհաննէս եկեղեցին յուղարկաւս բութեանս եկող ճշմարիտ բարեկամներուս անկեղծ շը-

նորհակալութիւններս կը յայտնեմ, որոնք զիս ողջ տես-նելով խնդական թիւնին յայտնեցին:

Սիրելի ընթերցող, կատակ չէ այս, զուգագիտու-թիւն մըն է, պատմեմ:

Ապրի նին օրը Պահճէ Գարու կերպասի վաճառա-տան մը մէջ կը գտնուէի, այդ միջոցին ծանօթներէ և մին ներս մուռ եւ զիս տեսնելուն պէս, սարսափահար վա՞յ, ո՞ղջ ես, ըստու կատակ կարծելով չպատասխա-նեցի, եղանակը ըստու, դուրս ելի եւ մահազդդ կարդա՛, խկոյն Սուլթան Համամ գացի հետեւեալ մահազդը կարգացի:

Փափազեան ընտանիքը ցու ի սիրտ, կը ծանուցանէ զդառնալցու մահ:

### ՍԱՐԳԻՍ ԷՅ. ՓԱՓԱԶԵԱՆԻ

որ յետ կարճատեւ հիւանդութեան, կնքեց իր մահկա-նացուն ի խոր սուզ համակելով իր ընտանիքը աղգա-կաններն ու բարեկամները:

Յուղարկաւրութեան տխուր հանդէսը տեղի պիտի ունենայ, վաղը երեքարթի ապրիլ 6, ի ժամ 6, ի Սուրբ Յովհաննէս եկեղեցւոջ Կէտիկ Բաշայի:

Այս մահազդը կարգացողները՝ քանի որ մէջը արուեստ, տարիք, ամուրի, ամուսնացեալ նշանակուած չէ, տես-նելով որ հրանդութիւնը կարճատեւ եւ թաղն ող Կէ-տիկ Բաշու գրուած է, կարծեր են թէ մեռնողը ես եմ հետեւեալ օրը ժամը նին ես ալ եկեղեցի գացի դիտելու համար թէ որոնք գանուած են յուղարկաւրութեանս եւ տեսայ որ տասնի չափ բարեկամներ եկած էին. մէկուն քովը գացի, գլուխնիդ ողջ ըլլայ ըսելուս չմնաց, զիս տեսնելուն պէս սարսափելով, հէ՞՞ մը ըստու եւ դեղ-նեցաւ, զիս ուրուական կարծելով, երկու վայկենի չափ լուռ երեսս նայեցաւ, շիտակը ես ալ վախցայ. Ասուուած մի արացէ ուղեղային խանգարում ալ կրնայ պատաւէիլ: Վերջապէս ուրիշ բարեկամներ ալ զիս ողջ տեսնելով, ի-րենց խնդակութիւնը յայտնեցին եւ միատեղ մեկնե-ցանք եկեղեցեն, հարսանեաց հանդէսէ մը դառնալու պէս:

Արդ որովհետեւ շատ մը «Սարգիս Փափազեաններ» կան, վերատիմ շիտութեան տեղի չտալու համար, որո-շեցի չմեռած մահազդը ձեռքովս զրել ի գիտութիւն բազմաթիւ բարեկամացաւ:

Ֆասուեածեան, Բակլատնեան, Նօհուտնեան, Հէլ-վաճեան, Խաւեածեան, Չուսուքնեան բնտանիքները ցաւ ի սիրտ կը ծանուցաննեն զգաւնազէս մահ:

### ՍԱՐԳԻՍ ՓԱՓԱԶԵԱՆԻ

որդի 24 արուեստ գիտցող հանգուցնուլ Տէր երեմիա քահանայի, երբեմն գեղագործ, վերջը գերծակ եւ ձե-ւազիտութեան գասատու, եւ հնարիչ փարայ չըրած բաներու, որ հանգեաւ ի Տէր քառասունը հինգ տա-րեկուն ծազիկ կարծը հասակի մէջ, կտակելով ազգին ե-րէցին մօրմէն ինկած, կլլուած ու մարտուած բոլոր ժա-ռանգութիւնը:

ՍԱՐԳԻՍ ՓԱՓԱԶԵԱՆ (Դերձակ)

## Ա Տ Ա Զ Ո Ւ Ե Շ Ո Ւ Կ Յ

(ԵԼԵՔԾՐԱՎԵՊ)

- Այս գիշեր ճիշտ երեքին:
- Երուանդ զիս չսպասցնես:
- Պատուհանէն պիտի գամ:
- Վայրկեանները տարինե՞ր . . . :
- Գիշեր բարի յոյս . . . :
- Ցտեսութիւն հոգիս . . . :

\* \*

Գիշերապահի օքան երեք անդամ զարկու Երուանդէնց տան սեմին վրայ: Տունը մութի մէջ էր: Քընալիքի մը թեթեւութեամբ դուռը բանալով դուրս նետուեցաւ Երուանդ: Եւ մութը իր քստմնելի ծոցին մէջ կուլ տուաւ իր ուրուագիծը . . . :

\* \*

Նուարդենց տան միջնայրկը սենեկի մը կիսաբաց պատուհանէն կանդեղի մը ազօտ լցուը կը պլազար. . . : Ան ալ մարեցաւ: Գերեզմանային լուութեան մէջ Երուանդ կը լսէր միմիայն սրտի բարախումը որ ճամփեցնել կ'ըսպառնար . . . : Ընի մը խորամանկութեամբ առաստաղն ի վեր մազլցեցաւ . . . , գորտի մը թեթեւ ոստումով սենեկին մութին մէջ գուաւ ինքոփնքը . . . :

\* \*

— Մեծ մայրի՞ն, մեծ մայրի՞ն . . . ալապուճուկ կայ ալասլուճուկ, կը վախնամ կոր ինձի թեւկիդ տակը առ. . .

— Վա՛յ, վախս ի՞նչ էր, ի՞նո՞ն, տղաս ինչո՞ւ ինձի կը բաթթուխս կոր . . . : ինձի պաշիկ ընողը դո՞ւն էլը զաւակս . . . :

— Մենծ մայրիկ, նայէ՞ նայէ՞ ալասլուճուկը բէնձիրէն վար ինկաւ . . . :

— Աչքիդ կ'նրեւա՞յ կոր զաւակս, պառկէ, բան չիկայ:


\* \*

Հէք Երուանդ կեանքին առաջին քայլերուն Երբ սիրոյ բաժակը խմեց, բաղդը բերաւ որ անարատ գինին քացախի փոխուի: Երբ սիրոյ պապակը յագեցնելու մը տօք՝ կոյս այտէն համբոյր մը գողնալ ուզեց, իր անփորձ թերէն առաջին անգամ ըլլալով պառակի մը կմախացեալ այտերը օգտուեցան . . . :

\* \*

Միամիտ աղջի՞ն . . . ինչու չորոշեցի՞ր այն պատուանը ուրկէ պիտի կարենար ինեղծ բազդախնդիրը քեզ գտնել. չէի՞ր գիտեր թէ փողոցին վրայի սենեակը պառաւ մամիկու ու մոքրիկ եղբայրդ կը գտնուէին . . . :

Ա՛հ, միշտ կիները, գեղեցիկ սեռը . . . Եւայի սերունդը, մինչեւ ե՞րբ մեզ պիտի հալածէք . . . Վ. Փ.



## ՏԵՍԱՆ Է՞Ք ԵՒ ԿԸ ՃԱՆՉԱ՞Ք

Թաղայը՝ ուրտեղ դպրոցի, քահանայի, քարոզիչի եւ կամ ժամկոչի կոխւ ըլլալ:

Թաղական խորհուրդ մը՝ որուն Ատենապետը միշտ փայիլ խորհրդարանին մէջ իր բայակայութեամբը:

Աղնուափայլ տիկին մը՝ որ փայլ ու շուք ունենայ

եւ եկեղեցի եկած ատենը ժամկորմէն և աթոռ մը բեր ժամկոչն չպոռայ:

Թաղական խորհուրդ մը՝ որ իր նախորդէն իրեն ժառանգ մնացած պարտքը վճարելու համար, կալուածներուն վարձքերը բարձրացնէ եւ վարձւողները նեղէ:

Եկեղեցւոյ մը ժամացոյցը՝ որ ամէն ատեն ժամը 12 ցոյց չի տայ,

Թաղական խորհուրդ մը՝ որ եկեղեցիին պահարանին ապակիները չչինէ, երկու տարիէ ի վերդրամ չունենալուն համար — :

Տեսուչ մը՝ որ իր գատը չպաշտպանած, ուրիշին դատը պաշտպանելու ելլէ :

Վարժարան մը՝ ուրկէ շրջանաւարտ եղող աշակերտները կարողանան մեր վաճառականները գոհացնել:

Բանաստեղծ մը՝ որուն փորը կուշտ եւ կոնակը տաք ըլլայ:

Հարուստ մը՝ որ մեռած ատենը բարեգործ, բարերար, առատաձեռն, վեհոգի, եւ հայր որբոց եւ այրեացնչակուի:

Կնիկ մը՝ որ բուդրու եւ կամ ներկ քսուած չըլլայ:

Եիք հագուած Երիտասարդ մը՝ որ գրպանը հաղէ տուփ չունենայ:

Վարզիկ կոկոն մը՝ որ աղջկան մը կողմէ նուիրուած չըլլայ . . . Երիտասարդի մը:

Երիտասարդ մը՝ որ ֆունասերէն գիտնայ եւ դէվզէկ չըլլայ,

Առողջորդ մը՝ որ իր թեմէն սիրուած ըլլայ:

Երիտասարդ մը, որ առանց դրամօժիտի ամուսնանայ:

Գում-Գաբուցի եւ կամ Մամաթիացի մը՝ որ քաղին նստած եւ օղի խմած ատեն իր տղան ալ մէկտեղ բերած չըլլայ:

Մագրիդ-Գիւղիցի մը՝ որ անտարեր ըլլալով իր թաղային գործերուն, չըլլայ մանչ-աղջիկեան եւ կամ հակա . . . :

Էլլուտիար մամիկ մը՝ որ եկեղեցականներուն համակրանք չունենայ եւ ճանքան տեսած ատեն ձեռքը չըհամրուի:

Եւ վերջապէս հրապարակաղիր մը՝ որ իր գրածներուն հակառակ չգործէ: ԳՐԻՉ

## Պ Ա Տ Ա Յ Ա Խ Ա Ն Մ Ը

Ս Ա Մ Մ Ա Ֆ Ի Ա Յ Յ Ե Ն Գ Ր Ո Ղ Ի Ն

Նաուլ-Գաբուի ծովեղերեայ զբօսարանին պիրահարթեթեւսօլիկ մը՝ պզտիկ անկիւն մը գտնելով Մուրինադակի չորեքսաբթի օրուան թիւին մէջ, պատասխան տալ կարծեր է՝ Մաղիկի մէջ հրապարակուան «Մամաթիա» վերնագրով յօդուածին:

Տարակոյս չունինք որ Մաղիկի սրամիո աշխատակցին կամարգրած յաւակնու եւ զինեմոլ Երիտասարդներէն մին եւ գլխաւորն է այդ պարոնը, որ կը կարծէ թէ քանի որ զբօսավայրը մը եկեղեցին եւ վարժարանին հասոյթ կը բերէ, անվայել է անոր մէջ գտնուող անվայելներուն (իրեն պէս) անվայել ընթացքը քննադատել:

Բայց . . կ'արժէ՞ Թափթ փած չէօթի մը այսչափն պատասխանել:

### “ԾԱՂԻԿԻ” ՀԵՌԱԳԻՐՆԵՐԸ

ՄԱՔԻՒԹԻՒՆ 17.—Հոս տօնսուն (թող սառի) մոտա մըն ալ ելաւ. դպրոցական թէ եկեղեցական ամէն խնդիր մինչեւ որ տօնմիշ չըլլայ չպիտի կարգադրուի եղեւ. Աստուած արեւը պահէ, թերեւս օր մը հալեցնէ, հիմակու հիմա աղային մեկը հալեցաւ:

Եավառ’ ամ . . . որ զայն հալեցուց :

ՆՈՅՆ 17 մայիս.—Այսօր եկեղեցւոյ գուռը մանչ երախայ մը ձգեր են ժամ’ոչ Սարգիս ներս առնելավ զայն, իսկոյն թաղ. խորհուրդը նիստի հրաւիրեր է:

ՍԱՄԱԹԵԱ 17 մայիս —Հոս գիշերային պատասները շատցան, երկան նիւապետի մը գրեթէ ամէն իրիկուն իր քոյրերուն հետ կը պատափ, ոտքի ցաւը անցնելու եւ են՝ իկարի երթալու համարու:

Նըմէնարքերին ճանբան հարֆ նետողներուն թիւը 100ի եւ կենելիկով պատաղներուն թիւը 200ի բարձրացած է:

ԳՈՒԽԳԱ.ԲՈՒԻ ԴՈՒՐՍ 18 մայիս.—Քարոզիչը հրաժարեցունելու գաղափարը ընդհանրացած է. թաղեցին կը փափաքի որ Պողոս-Մաքրուհեան վարժարանին մէջ բարոյախօսութեան դաս տալու կարող քարոզիչ մը կարգուի:

ՔԵՐԱ. 21 մայիս.—Հինգշտիքի օրուան տեղական թերթի մը մէջ յօդուածագիր մը «ինչ գո՞յն ունինք» կը հարցնէր. շիտակը ամէն մարդու գոյները գիտնալ մեր կարողութենեն շատ վեր է, բայց սա չափը լաւ գիտենք թէ անցեալ շորտաթ օրուընէ ի վեր Տոլապ Տերէի նախակրթարանի փոխ տեսու չինդոյնը նէնկեառի դարձած է:

ՄԵՂՔԸ Հ . . . ին վիզ:

### ԾԱՂԹԼԱՎԵԼՈՒԿ

Գրէ մէկ արեւ

Եւ բռնէ քարեւ

Օրեայի աղջիկը

Դիրէլիսուդ վերեւ ,

“Ու ըսէ ինձ թէ հանի թիւ ունիս”:

Այս հանելուկը առաջին անգամ բացատրութեամբ լուծողին երկու ամսուան ծառիկ նուէր պիտի տրուի:

### ԱԶԳԱՅԻՆ

Պատր. Փոխանորդ Տ. Գաբրիէլ եպիսկոպոս էկանակիրնեան՝ ընկերակցութեամբ Դանիէլեան Տ. Ներսէս և Գալէմքեարեան Տ. Գնէլ վարդապետներու, ինչպէս նաև Ա. Գործակատար Տէր Ներսէսեան Տիգրան էֆէնտիի, երէկ ֆէնէրի Պատրիարքարանը երթալով, ի գիմաց Ս. Պատրիարք Հօր, Յունաց Տ. Կոստանդիանոս Պատրիարքին անուան տօնախմբութեանը առթիւ, չնորհաւորական այցելութիւն տուաւ:

—Խառն Ժողովոյ որոշմամբ Տ. Բաբկէն Վ. Կիւլէսէրեան Մշոյ առաջն. Տեղապահ՝ և Տ. Գնէլ Վ. Գալէմքեարեան ձանիկի առաջն. Տեղապահ Կարգուած են:

—Սիւտարի Ս. Խաչ վարժարանի մէջ պատահած ախուրութիւն մէջ արձագանք գտած ըլլալով, Ուսումնական Խորհուրդը իր անդամներէն Բարսեղ էֆ. Աւետիսեանի յանձնարարած էր տեղայն վրայ քննութիւն մը կատարել և արդիւնքը տեղեկագրել Խորհուրդին կը լսենք թէ Բարսեղ էֆ. իր պատրիարքած տեղեկագրին մէջ, գէպքին գոյութիւնը հաստատելով հանդերձ, յայտարարած է թէ պատահած դէպքը Տիսուր չէ պղ անվայնը էն, քանի որ քննիչը Ուսումնական Խորհրդոյ անդամ մըն է, չենք զարմանար երբ բառերու այդքան ակադեմական ծզութիւն փնտուած է:

Ուրիշ դեպք մըն ալ պատահած է սակայն այս օրերս նոյն թաղի մանկապարանեզին մէջ, որուն համար չենք գիտեր թէ ուսումնական Խորհուրդին այդ պատուարժան անդամը ի՞նչ ածական պիտի տայ եթէ անոր քննութիւնն ալ իրեն յանձնուի, տխո՞ւր թէ անվայնը:

Ահա եղելութիւնը:

Մանկապարտէզին երկու վարժուհիներուն մէջ պղափկ անհամաձայնութիւն մը կը ծագի և Ա. վարժուհին՝ Բ. վարժուհին համար կը բողոքէ գլխարկաւոր թիւ ։ տէմիրպաշ Հոդաբարձութիւն էֆէնտիին, որիր կարգին թիւ ։ անուանական հոդաբարձու էֆէնտին հտմողելով առանց քննութիւն մը կատարելու, Բ. վարժուհին կը դադրեցնէ պաշտօնէն, որ 430 զրշ ամսական առնելով ամբողջ իր ընտանիքին ապրաւուը կը հայթայիմէ եղեր:

Կիւմանանք թէ հոգաբարձութիւն էֆէնտիին Ա. վարժուհիին խաղրէն չելլալու համար անմիջապէս հրաժարեցուցեր է Բ. վարժուհին:

